

ՔԱՆԱՍՏԵՎՈՒԱԿԱՆ

Կ'ԻՉՆԵՍ ԻՆԾԻ

Կ'իջնես ինծի,
 Ինչպէս երեմն իջար բռայիկ ուղեղներուն,
 Ու զահեցիր խըմորն անոնց՝ խեղճ, անորակ,
 Կըտաւ ազնիւ ու սըրբազան,
 Արուեստներու գերազոյթին,
 Անմահ Բանին Քու ըսպատին :

Կ'իջնես ինծի,
 Ճանանջն ինչպէս գէջ զուրերուն,
 Վառելու հոն ըսկավառակը գոյներուն,
 — Լուսին ներմակ —
 Արոն վըրայ՝ կայլակ, կայլակ, լոյսը նրսէր,
 Պարզեւելու պըղտոր գունաս իմ բառերուն
 Հըրացը սուրբ ըստեղծումին :

Կ'իջնես ինծի,
 Հաւամելու իմ ուսերէն
 Մաւեկեակը ծանր՝ իմ դառնութեանց ու մեղքերուն,
 Զիս ընելու նրման մանկան, ելած ձեռքէն
 Իր Ասքըծոյն,
 Համակ բիւրեղ, անշամանդաղ,
 Ցաւերժութեան մեծ մատեանին
 Մատուցուելու :

Ու Դուն կ'իջնես,
 Եւ կը հիւսես կըտաւին մէջն իմ հոգիին,
 Գոյներ կըրակ, վէտեր ըլղարտ, նըրացն նըզօր
 Արուեստներուն,
 Գործերու մէջ կախարդական,
 Գիրը որոնց ըլլար գրուած, ապրիլ անդին
 Այս աշխարհէն :

Ու Դուն կ'իջնես,
 Նայուածին պէս կուտ մարդեռու,
 Արոնք կընան ցաւին դիմաց, ու չըթարթեն,
 Մըլաբներէն տառապանին,
 Մասն իսկ իրենց խաղաղութեան,
 Գրնուած զինովն անզոնինի կարիքներուն,
 Իրեւ օժիւ մեծ ապրումին, ուր դադարէ
 Չայնը ըմբռոս խեղճ մեր կաւին,
 Աչքը ցամժէր մեր մեղմերուն:

Այսպէս կ'իջնես Դուն ամէնուն,
 Տալու Քեզմէ, ինչ որ սրբուած չէ ունենալ
 Մեզ, ուժերէն այս աշխարհին:
 Ու կը վարես, կը հանդերձես անմահութեան,
 Կաւը անարգ, նիւրն անպիտան,
 Որ կը ճագնի,
 Զեւը մարմար՝ տաճարներուն,
 Զեւը արիւն՝ կըտաւմերուն,
 Զեւը բըռիչք՝ մեր բառերուն,
 Թէզանն ամբաւ, ճեւի, գոյնի ու իմաստի,
 — Արուեսը մեր —
 Ալիք ալիք ձրգուած զահիդ
 Աւըներուն:

ԵՂԻՎԱՐԴ

